

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻԻ 24

1 Ապրիլ 1893



ԿՈՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պատր Ան Ճատտեան Թիւ 20

1893

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. ԵՐԿԻՆԻ ՊԱՏՄԵՆ ԶՓԱՌՍ ԱՍՏՈՒԾՈՅ. (Շաբ.)--
2. ՆՈԹՐ—ՏԱՄԻ ԲԵՄԸ:
3. ՖԱԼՍԹԱՖ.—Յ. Ունճէան:
4. ԾՕՐԻԼԼԱ.— Յ. Ո:
5. ՔԱՐՈԶՆ ԵՒ ԷՍ ԽԱՂԱՊՈՒՔԵԱՆ.— Գ. Վ. Ալլէքսան:
6. ՅԱՆԿ ՆԻՒԹՈՅ Գ. տարւոյ ՊԱՏԿԵՐ Հանդիսիս:

# Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Գ Է Ս Կ Ի Ս Ս Մ Ս Ե Ա Յ

Երրորդ Տարի

թիւ 24

1 Ապրիլ 1893

## ԵՐԿԻՆԻՔ ՊԱՏՄԵՆ ՉՓԱԼՍ ԱՍՏՈՒԾՈՅ

(Շարայարարքիւն) (\*)

Բ. Աշեֆալան և իր մտորակաց զիբն և պարզաճարհն հեռաւորութիւնսն.— Ընդունելով այդ բացարձակ յայտնի ճշմարտութիւնն թէ մեր դրութեան կենաց պատճառն Արեգակն է, վասն զի իրմէ կրնգունինք լոյսն և ջերմութիւնն, կը հետեւեցունեմք՝ թէ մոլորակային Դրութեանս ամեն աստղք՝ Արեգակն այդ կրկին սզվեցութեանց նկատմամբ՝ ամենապատշաճ գիրք և հետաւորութիւն ստացած են: Իարձուներք աչքերնիս մեր երկրին վրայ, քննեմք իր գիրքն, կնթաղրեմք՝ թէ աշխարհս իր ալմմեան ունեցած դրութեան հակառակ բնթացք մ'ունենար, ի՞նչ կը հետեւէր. գիշեր և ցերեկ չունենայինք պիտի, երկիրս չչարժէր, ոչ օրահան և ոչ տարեկան շրջանաւ. ի՞նչպէս կրնային գիմանալ արարածք, ի՞նչպէս մարդիկ, ի՞նչպէս կենդանիներն, բոյսք, ևւայնս Յուրտ և սաք չլինէր՝ ո՞ր էր եղանակաց հաճոյքն, ո՞ր և նոցա սքանչելի արդիւնքն, ի՞նչպէս կրնար աշխարհս ապրիլ, կենդանանալ, շնչել, գիմաղրել: Եթէ հաստատուն կլիմայ մը յարատեւէր՝ և այդ միշտ բարեխառն, հովանց արդիւնքն ալ պիտի պակասէր, օդոյ ապահանութիւնն պիտի լիւթով զգացուէր. գիշերն և ցերեկ դաղրելով ըսել է թէ բարև.

(\*) Տես Պատիւր Գ. Գառի Բէ- 23:

խառնութիւն օրոյ անհնար պիտի բլլար, վասն զի շարունակ պիտի սաքնար միմայրամն շարունակ պիտի ջեանայր երկրագունան, եւ փախանակ բարեխառնութեան՝ անխառնութիւն, կիզիչ հուր, վասնդուար մա՞ն եւ աւերած պիտի գանէինք յաշխարհիս Աս այդ ոչ երկիրս եւ ոչ մէջի գանուող արարածք պիտի գիմանային, պէտք պիտի լինէր բոլորովին նոր կազմութեամբ գունտ մը եւ նոր հաստատութեամբ արարածներ հաստատել պատշաճ եւ յարմար այդ կենաց:

Այսպէս կը տեսնեմք որ աշխարհիս այժմեան գիրքն ըստ ամենայնի պատշաճաւոր եւ սքանչելի խորհրդով հաստատութիւն մ'է: գաղով Արեգակէն ունեցած հետաւորութեանն՝ Զոյն քանն է:

Գանի մը հազար մղոն մերձեցունենք մեր բնակութիւնն Արեւուն, ի՞նչ պիտի բնենք.—պէտք է թողունք եւ փախչինք սասի.—գէպ ս'ւր.—գէպ 'ի բուհաներն. վասն զի յայնժամ հոս անասնելի ջերմութիւն եւ մահացաւ աթի պիտի ունենամք, իսկ բուհաներն գուցէ այժմեան բարեխառն կլիմայից հարթութիւնն: Ասկէց ի՞նչ պիտի հետեւի.—Գարձեալ աղականութիւն, գարձեալ մա՞ն, միով բանիւ անպատշաճութիւն: Վասն զի այժմեան գիրքովն՝ բարեխառն կլիմայք բարեխառն են՝ ոչ թէ Արեգակին նկատմամբ այդ գոտեաց բնած զբութեամբն միայն, այլ նաեւ վասն զի մի կողմէն հասարակածային ջերմ գոտին՝ եւ միւս կողմանէ բեւեռային սառուցեալ գոտին կ'աղբեն եւ կ'արցիւնաւորեն այդ բարեխառնութիւնն. գարձեալ վասն զի եթէ այդ գիծակին մէջ ենթադրեմք աշխարհ՝ սառուցեալ գոտի պիտի չունենամք, յայնժամ ուստի՞ պիտի սպասեմք զով հողմերն սրանեղիչ տաքութեան ժամանակ. եւ լու եւս հողմայ երեսն պիտի տեսնեմք արդեօք. անուամբ միայն ստաջին օրերն բարեխառն գոտի մը պիտի ունենամք, ստանց այլ եւս յետ այն աւուրց բարեխառնութեան երեսն տեսնելու, այլ միշտ սաստկանալով տօթն, միշտ այրելով, միշտ կիզով, հալելով, վաճագունելով.— եթէ այս իսկ չխորհիմք, ի՞նչ հարկ կայ այս բարեխառն գոտիէն անյնիլ ուրիչ նմանապոյն գոտի մը, աղայական խաղ կ'ըլլայ:

Յիշելով նեփոսնեան օրէնքն՝ թէ ջերմութեան զօրութիւնն հետաւորութեան քառակուսին է, ենթադրեմք այժմ հակառակն, քանի մը հազար մղոն մեր այժմեան գիրքէն հեռանամք, վերայիցեալ պայմանաց հակառակ ընթացք մը, սոսկալի գրտութիւն մը կ'ունենամք. հասարակածային գոտոյն առաջին սա-

աիծանին մէջ պէտք է բնակութիւն բնարկ. եւ այդ եւս մի քանի օր եւ ապա մահ առ հասարակ արարածոց, Բնչ կը հետեւի աստի, որ եւ է յիշեալ գրից մէջ աշխարհ տնպտաշած էր. ոչ երկիրս եւ ոչ նորա մէջի բնակիք չէին կարօղ ապրիլ՝ յարատեւել եւ ամիլ, Հետեւաբար Արեգական կենսատու Չերմութեան եւ լուսոյն նկատմամբ մեր երկրին բնած ընթացքն՝ զիրքն եւ հեռաորութիւնն ըստ ամենայնի հարկաւոր եւ պատշած էր. այսու լուսացնցուղ ճառագայթքն կը համին մինչեւ մեզի, կ'օգեւորեն զմարդ եւ սնատուն եւ ամենաբեր բոյսերն. օգոյ բարեխառնութիւնն կը տիրէ, եղանակայ փոփոխունք կը յաջորդեն իրարու, զիշերն եւ օր կը փոխանակեն գիտար, Չերմութիւն եւ ցուրտ դործարանաւոր եւ անդործարան էակաց պակասն եւ պիտոյքն կը հոգան անիմանայի փափկութեամբ եւ օրինական զգուշութեամբ. միով բանիւ բնակելի կ'ընեն աշխարհս՝ որ յիշեալ պայմանաց մէջ աւերակաց եւ զանուրթեանց կոյս մը պիտի լինէր:

Յիշեմք ուրեմն պահ մի Դեպտածն, սորա զօրութիւնն եւ սուած արգասիքն, եւ ըսեմք, հնար է արգեօք Դիպուածի տալ այսչափ զգուշական կանոնաւոր օրինադրութիւն մը: Ոչ, ոչ, խոսանալ է լանտկանութեան գէմ այդ, եւ զնոզգէմ խթանիւքացիք: Ամենազօր Ամենիմաստ Աջ մը կայ. եւ ես նորա երկրպագուն եմ. այն:

Ինչ որ յիշեցինք անցեալ գլխոյ մէջ՝ երկնային մարմնոց խտութեանց վրայ, այդ օրինօք կ'ապացուցանեմք՝ թէ մեր Արեգակէն հետի գտնուող աճաւոր մոլորակք՝ մեզ հման այդ Ահաւորագոյն Չեռքէն ուղղեալ, իրենց խտութեան եւ կազմութեան համեմատ եւ իրենց մէջի բնակչաց յարմար եւ պատշաճաւոր զիրք եւ հեռաորութիւն ընդունած են: Մի միայն այդ օրինաց վրայ չեմք ծանրանար, փասն զի ուրիշ միջոցներ պակաս չեն Անոր, որոյ իւր փառքն Երկինք կը պատմեն:

Գ. Լոյս և Տիեզերք. -- Թողով Չերմութիւնն առ վայր մի՝ եւ լուսոյ վրայ ամբիփիղով մեր միտքն՝ գիտեմք որ առանց ասոր ոչ մարդ ոչ անատուն եւ ոչ բոյս կրնային ապրիլ աշխարհիս վրայ. լոյսն առանց մթնոլորտի ոչ կրնայ ցոլանալ եւ ոչ բեկբեկիլ, բայց առանց այս կրկին յատկութեանց ենթարկելու լոյսն չեմք կրնար տեսնել մենք, ուստի առանց մթնոլորտի անհնար էր լուսոյ պիտոյքն հայթհայթել, առ այդ Իմաստուն ճարտարագետն հոգաարեր եւ հաստատեր է օրն, որ ըւրազղի օդուաներէ զստ

նաև անհրաժեշտ միջոց մ'է մեր երկրորդական լոյս և ջերմութիւն օրոնելու և բնակութեան և կենաց յարմար ընծայելու համար ըստ իւրաքանչիւր արարածոց պահանջման:

Գ. Լուսին.— Լուսնի մեր Գնտին վրայ ունեցած ազդեցութիւնն անուրանալի է. ձգելով երկրորդականքն կրնամք յիշել ծովերու վրայ ըրած աճաւոր շարժումը, բայարձակ յայտնի է այսօր որ ծովուց մակընթացութեան և անդատութեան զլսաւոր սանձն լուսնին ձեռքն է: Ռ'րչափ ինչ լուսնին մեր գիտութեանց յառաջդիմութիւն ընել տուած է՝ ակն յայտնի է. ստեղծարարութիւնն, ծովային գիտութիւնը, նաւորդութիւնն, նաւուղղութիւնն, ժամանակագրութիւն, եւայլն, հսկայ քաղեր առած են լուսնի շնորհիւ: Չմոռնանք յիշելու՝ թէ զԵրկիրք Գիպուածի ծնունդ կոչելով հանդերձ՝ մութ գիշերներն՝ «ակն լուսնը ծագէր» կը փսփսանք. ո՛չ, փոքր և աննշան չէ արդարեւ լուսնի մեզ ցոլացուցած լոյսն, ազօտ՝ այլ աւելի քան դարեւուն մեզ մտերիմ, մեզ պատշաճ, ըստ հոգեկան ազդեցիկ կրից. կայ դպտուն սիրտ մը որ չփափաքի կենաց այդ հմայական ժամերուն. որք հրապուրիչ՝ յանկուցիչ՝ մխիթարիչ են այդ միժնչազ դալկահար ազօտ նշուրից ծագած ժամերն. մինչև կատարեաց լուսնին սիրապետէ ընդհանուր, Գու Բանաւոր Զգայուն մարդ՝ սրտից թելերն բարախելով քաղցրութեան՝ կրջանկութեան՝ եւ անմահութեանց բուրմամբն թմրեալ կրք Ս. իս մը հառաչես մաղձոտած սրտովդ, յիշէ որ այդ ձայնն մինչև լուսնի ծագողին Ականջն հասաւ և այդ լոյսն ալ Քեզ չզլայաւ:

Լուսնին ինչ որ մեզ կ'ազդէ բարեխառն կլիմայից մէջ՝ նոյն չէ սառուցեալ բնեւային դօտեաց մէջ. իւր շառաւիղներն աւելի ուղղահայեաց են անդ, հետեւարար լոյսն ալ աւելի. դիտնալով որ մանաւանդ այդ դօտեաց մէջ գիշերն մեզ նման ժամերով չեն չափեր, այլ օրերով, շաբաթներով, սրչափ ուղիղ համամատութեամբ ներդաշնակեալ պէտք է գտնեմք լուսնի այդ երեւոյթն:

Ստեղծարարից ընդհանուր ընդունելի մի թուիքն է՝ թէ ինչ ազդեցութիւն և հետեւութիւն որ ունի Լուսնին աշխարհիս վրայ՝ նոյնն և յայտնի է աւելին ունի մեր Երկրագունտն լուսնին վրայ: Ս. յս բնական հետեւանք մ'է և միտնդամայն հրապուրիչ անդրադարձութիւն մը. վասն զի աշխարհիս և լուսնի կազմութիւնը ինչպէս դիտեցինք՝ իրարմէ մեծ գնահագանութիւն

մը շունին, նման են ձևով, նման զանդուածով. լեռ ու ձոր, ծով ու ցամաք. ինչպէս կազմութիւնքն նոյնպէս եւ պիտայքն իրարմէ պէտք չէ հեռանան: Այսպէս լուսնի պաշտօնն մեր երկիրն ալ լուսնին վրայ կը կոտորէ: Շղթայակապ պար մը յօրինուած է Երկինքն, իւրաքանչիւր Արեգակն իւր դրութեամբն ձեռք տուած այլոյ՝ Արարչին անձառ փառաց պրակ կը կապմեն:

Ե. Մէս ճուրբակաց լուսննէքն.— Որչափ ալ սքանչելի խնաստութեան ճարտարանիւս գործն է Երկրագունտս, ոչ ինչ նուազ պակուցիչ են եւ մեր Դրութեան մնացեալ մոլորակքն: Հրատին մինչև ցարդ արբանեակ լուսնն մեզ երեւցած չէ. իսկ Փայլածու եւ Արուսեակ՝ Արեգակին շատ մօտ բլլալով լուսնի պէտք չունին, եւ կամ գուցէ շատ մանր բլլալով մեզ անտանելի չեն, իսկ մնացեալ չորսն՝ որոնց աճազին հեռաւորութիւնն դիտենք Արեգակէն՝ փոխանակ միոյն՝ զանազան թուով լուսններ ունին. Լուսնիթագն ունի չորս հատ, Երեւակն՝ ութ, Ուրանոս՝ ութ, Պիսիգոնին մէկն միայն ծանօթ է: Ենթադրեմք պահ մը զմեզ այդ աճաւոր աստեղաց (մոլորակ) միոյն մէջ, հասնի գիշերն՝ եւ ութ լուսն մէկ մէկու ետեւէ ցցուին երկնից վրայ. ինչ կ'ըզգամք մենք մեր միտն, եւ ինչ պիտի զգամք այդ ութսու Ի՞նչ կ'ըզգան մեր քեւեռային եղբարքն երբ վեց ամիս շարունակ գիշերներու միակ հասարակաց ջահն երկնից երեսն կը անտեսն զլուսն. ինչ պիտի լինին եւ այդ մոլորակաց անձառ անձառ նում տանուէինդ տարի տեւող քեւեռային գիշերներու մէջ՝ ութ հատ միասին ուղղահայեաց բարձրացած լուսավառ լուսններու միեթարանքն: Աքանչելիք են այս ամենքն, եւ առանց ներդաշնակ համեմատութեան չկայ բան մը տիեզերաց մէջ: Մեր Դրութեան բոլորած Պարն շատ իսկ է մեզ խորհելու՝ զգալու՝ համազուելու, թէ ոչ Դիպուածն ոչ Հարկն այսպիսի ծնունդ մը չկրնար յղանալ եւ երկնել, այլ սորա եւ ամենայնի տէրն Աստուած է:

Զ. Լուսնիթագն լուսննէքն, օրն և Եղանակ.— Չափաբերութիւնն Լուսնիթագի Արեգակէն ունեցած հեռաւորութիւնն՝ Երկրիս հետ բազաւակալով 160,486,400 մղսն աւելի կը ցուցնէ. ուստի Արեգական ջերմութիւնն եւ լուսոյ խտութիւնն՝ ըսել է թէ քրսաներկու անգամ նուազ է անդ մերինէն. եւ Արեւէն դիտելով իւր աներեւոյթ տրամադիծն հինգ անգամ մերինէն պղտիկ է: Այսչափն պարզ ճշմարտութիւն մ'է. ուստի մեր Երկրագնդին

կանոնաց հետ թաղապետերով այժմ, հետևեալ ենթադրութեանց կը յանդիմք.— Լուսնթագի դռնան Երկրէս 1414 անդամ աւելի մեծ ըլլալով եւ Արեգակէն այնչափ հետու՝ ըստ մեր կազմութեան եւ ըստ ամենայնի նոյն եւ նման օրինաց եւ հետևութեանց ենթակայ համարելով կը տեսնեմք որ սորա ընդարձակ աշխարհներն եւ մեծագոյն մասն լուսոյ եւ Չերմութեան կենսական պիտոյքէն զրկուած է եւ կամ պիտի ըլլայ, եթէ ուրիշ մեզ անձանօթ օրէնք մը այդ պահասն չգարմանէ. առ այս ենթադրութիւն ըսինք, վասն զի աստեղաբաշխութիւնն որչափ ալ գերազանց եւ վեհմ գլխութիւն մ'է, որչափ ալ մեր տկար կազմութեան տնաւոր դազանիքներ կը բացատրէ, սակայն միշտ անձանօթ է եւ հնար չէ ընտւ այն սոսկալի վարագոյրն վերցունել՝ քանի որ մարմնոյ կապանքն ՉՄԵՉ կաշկանդած են. սպասենք այն անցքին, մահ եւ անմահութիւնն:

Եթէ այլ օրինօք այդ պահասն կը գարմանուի՝ լաւ եւս, իսկ ի՛նչ ոչ՝ մեր ենթադրութիւնք կ'արմատանան. այդ պահասին գարմանն կը տեսնեմք՝ Լուսնթագի օրական չըջանին երազութեան մէջ. լոյսն եւ Չերմութիւնն իր հեռաւորութեամբն պահան է, աւելիին պէտք ունի. տասը ժամէն պակաս միջոցի մը մէջ իր օրական չըջանն կը բոլորէ. ուստի ինչ որ երկրագունտն քսան եւ չորս ժամուան մէջ կը շահի՝ կը կորսնցունէ, նոյնն Լուսնթագ գրեթէ ասան ժամուան մէջ կը կատարէ. միոյն ընդունած լուսոյ եւ Չերմութեան խտութիւնն կամ քանակն չարունակ 12 ժամ դնելով կորուստն ալ 12 ժամ է գիշերահաւասարի ժամանակ. միւսոյն ընդունածն 5 համարելով կորուստն ալ 5 ժամ է. հետևարար հաւասարութիւն մը կամ 10ի եւ 24ի տարբերութիւնքն կը մնան, սակայն առանց մոռնալու հեռաւորութեան կանոնն: Դարձեալ Լուսնթագն չորս արբանեակ ունի, մինչ մենք հաս մը միայն. այդ արբանեակներն Երկրագործաէս աւելի մեծ կը համարուին, պէտք չէ կարծել թէ ընդունայն տեղ թուոց առաւելութիւն մը հաստատուած ըլլայ, ոչ. եւ յայտնի է որ չորսն ազդեցութիւնն միոյն քառապատիկն է. չորս հատ երկրիս չափ մեծ լուսիններ՝ գիշերներն բաւականէն աւելի կրնան լուսաւորել: Ա. յդ Արբանեակը ամենականոնաւոր չըջան եւ ընթացք ունին.

Առաջինն կը շարժի	1 օր	18 ժամ.	27 վ. յր.	35 րոպ.
Երկրորդն	» 3 »	13 »	13 »	42 »

Երրորդն կը չարժի	7 օր	13 ժմ.	42 վյր.	13 լուս.
Չորրորդն	»	16 »	16 »	32 »
Իսկ իւրաքանչիւր լուսնիացի մուրրակէն հեռաւորութիւնն է,				
				Առաջինն 408,268 մղոն.
				Երկրորդն 172,183 »
				Երրորդն 474,742 »
				Չորրորդն 483,360 »

Երբ այսպէս չորս Արբանեակք երազ երազ շրջանաւ մը գառնան, եւ Լուսնթագն ինքնին օրական արագ թաւալմամբն շրջի, հեռաւորութեամբն կրած կտրուան այսպէս եթէ ոչ կատարելապէս՝ դէթ ըստ բաւականին կը գարմանէ. ուստի առանց կարող լինելու մնացեալ դազանիքն իմանալ, մեր ենթադրութեամբք իսկ կը տեսնեմք որ Խոնուսն եւ Իմաստուսն ձեռք մը կը տիրէ այդ ամենուն վրայ:

Նոյն բանն աւելի սքանչելի փայլով կը տեսնեմք Երեւակի վրայ, այդ ստաղ մեզմէ դէպ յՍրեւ գրեթէ 230,000,000 մղոն աւելի հեռի է, իսկ Լուսնթագի Արեգակէն հեռաւորութեանէն 150 միլիոն մղոն: Ի՞նչ կը տեսնեմք. մեր ամենէն զօրաւոր հեռագէտ գործիքն ութ հատ լուսին յայտնած են մեզ դարդ. մին չափազանց փայլ մ'ունի. եթէ այդ հեռաւորութենէն կըրցեր եմք զանոնք տեսնել՝ զիւրին է հաշիւն ընել եւ անոնց զանգուածին մեծութիւնն իմանալ:

Ահա անոնց շրջանին ժամանակն.

Ա.	0 օր	22 ժամ	37 վյր.	22 երկվ.
Բ.	1 »	8 »	53 »	6 »
Գ.	1 »	22 »	18 »	25 »
Դ.	2 »	17 »	41 »	8 »
Ե.	4 »	12 »	25 »	10 »
Զ.	15 »	22 »	41 »	25 »
Է.	21 »	7 »	12 »	00 »
Ը.	79 »	7 »	53 »	00 »

Իսկ մուրրակէն հեռաւորութիւնքն.

Ա.	47,988	մղոն.
Բ.	81,600	»
Գ.	75,646	»
Դ.	97,800	»
Ե.	136,374	»
Զ.	315,866	»

է. 442,600 մղոն  
 Ը. 922,000 »

Սակայն սքանչելիք մ'ալ ունիմք նոյն մոլորակին շուրջն, Երեւակին մանեակն:

Երկրիս արամադիծն 12,732,814 մեղր ըլլալով, համեմատաբար Երեւակինն է 114,875,448 մեղր, իր մանեակին արամադիծն է՝

Արտաքին մանեակին զրաի կողմանն	71,000	մղոն,
»	»	»
»	»	»
Ներքին	»	»
»	»	»
»	»	»
Մանեակներու մոլորակէն հեռաւորութիւն	8,300	»
Կրկին մանեկաց միջոցն	720	»
Թանձրութիւն	50	»
Լայնութիւն	50	»
Մանեկաց շրջանին անսղութիւն	10 փմ. 32' 15"	

Սքանչելի կամար մը երկնից շուրջն, անոյս մարմին մ'է մոլորակին նման, լուսոյ եւ ջերմութեան լաւ միջոց մը, ըստ մոլորակին զրից կ'երևուի եւ կ'աներեւութանայ, ուր լուսիններ, կրկին լուսաւոր մանեակներ, աշաւոր մոլորակի մը շուրջն, ահա մեր ամենէն լաւ գիտցածն, ինչ տիտի լինի այդ, ինչ զբրաքնակիչքն, ինչ է այս Արարչութեան գեղակերտ հմայական ծընունդն: Դիպուածով կամ ասանց պատճառի մը եղած է այդ, բանարար կամ ի ստիպմանէ՞ ծնաւ զայդ ծնողն. եւ ո՞վ է ծընողն, նիւթն թէ սնկատար եւ անզոր զօրութիւնն:

(Շարայարեղի)

\*



## ՆՕԹՐ—ՏԱՄԻ ԲԵՄԸ

Բարեգու մայր եկեղեցւոյն ընմը փաստւոր յիշատակներ կը յարուցանէ: Կէս դարէ առկի է զի սրբազան պերճախօտութեան պարագլուխք իրարու յաջորդեցին սոյն բեմին վրայ: Հըռչակաւորագոյնը, Հ. Լաքօրաէր, թողուց անդ անմտանալի մի գրօշմ: Ելաւ անդ առաջին անգամ ի 1835. արքայ էր յայնժամ: Նորա բարեկամաց թախանձանքին զիջանկով Մոնախնօր ար Քէլէն թոյլ տուեր էր Հ. Լաքօրաէրի զի քարոյէ ի Նօթր-Տամ, քանզի ծերունի արքեպիսկոպոսը փաստութիւն չունէր երկտասարդ կղերականին վրայ ինչ ինչ ճառախօտութեանց, միջագէտներու եւ նորա Լամընէի հետ ունեցած յարաբերութեանց պատճառաւ: Լաքօրաէր ընդ հուպ փարտանց այս անվտանգութիւնը իւր անարատ վարդապետութեամբք եւ Եկեղեցին յայնժամ ունեցաւ նոր պերճախօտ քարոզիչ մը որ իւր խօսից փայլով կը վերազանցէր զայլս: Կը յիշեցունէր, նոր ձեռի ներքեւ, Գօսիէյի եւ Մասիեօնի անմտանալի օրերը:

Երկու տարի յետոյ, յիսուսեան Ռափիննան արքայի յանձնուեցաւ Մեծ Պաճօրի քարոզները գրուցելու պաշտօնը: Բնականապէս ունկնդիրք բազմատեցին երկու քարոզիչները. կ'ըսէին թէ Լաքօրաէր զմարդիկ խտտովանութեան կը մերձեցունէ. բայց Ռափիննան յայնմ կը մուծանէ զնոսա: Յետոյ Լաքօրաէր յանկարծ ի Հաովմ գնաց: Ի դարձին՝ կը կրէր Ս. Դոմինիկոսի սրբուց պատմութեանը թէպէտեւ այս զգեստը իւր միջինդարեան յիշատակներով յուզեց Վօլթէրականները, սակայն Լաքօրաէր յարգել տուաւ զայն՝ չնորձիւ իւր հանձարին եւ վառ հաւատաքին: Բազում տարիներ քարոզեց սոյն բեմին վրայ եւ վառաւորեց զայն ու ինքզինքը:

Դեկտեմբերի 2էն յետոյ ինչ ինչ պատճառներու համար ան չ'ուզեց շարունակել քարոզները: Ի 10 փետրվարի 1853 փերջին անգամ ընմը ելաւ ի Ս. Ռոքոս եկեղեցւոջ քարոզ տալու համար ի նպաստ քրիստոնեայ վարժարանաց: Նիւթն էր պնտութեան մեծութիւն» եւ քնազիրն էր՝ Էֆօ վեր (իւր մարդ): Ներ-

կայ էին Կարգինայ Տօնէ եւ Բարիզու արքեպիսկոպոսը Մօն-  
սինեօր Սիպուր: Իւր խօսքերը խորին սպաւորութիւն ըրին  
ունկընդրաց վրայ, բայց երկրորդ օրը Լաքօրաէրի իմացուցին  
որ քարոզութիւնն այնուհետեւ իրեն արդելեալ էր:

\*  
\*\*

Ի Նօթր Տամ Լաքօրաէրի յաջորդեցին հետզհետէ Հ. Տըբ-  
լաս, Տիւբանլու, Լըքուրթիէ եւ Բլանթիէ արքայները, եւ ի  
1855 Շէլլիքս, որում յանձնուեցաւ վերջնական կերպով Մեծ  
Պահօց քարոզները, զոր շարունակեց տասն ու հինգ տարի: Տի-  
եղերական արուեստահանդիսին ժամանակ սկսաւ քարոզել:  
Նախ եւ առաջ յայտնի չեղաւ թէ օժտեալ է թէ չէ պերճա-  
խօսական յատկութեամբք, ոչ տեսք ունէր եւ ոչ ձայն: Սակայն  
տակաւ առ տակաւ զիւրութեամբ խօսեցաւ եւ սաացաւ ազդու  
ձեւեր: Նուաճեց զիւր բնութիւն, ձեռք բերաւ ինչ որ կը պա-  
կասէր իրեն եւ, հմտութեանը, հզօր պատճառաբանութեանը չը-  
նորձիւ, ժամանակակից քարոզիչներու կորոն անցաւ:

Բայց Ծննդեան պահօց քարոզները զազդեր էին ի Նօթր-  
Տամ: Երբ 1863ին Մօնսինեօր Տարպուտ Բարիզու արքեպիս-  
կոպոս կարգեցաւ, ամեն բանէ առաջ խորհեցաւ սոյն քարոզնե-  
րը վերահաստատել: Հասարակաց կարծիքը յայնժամ կը նշա-  
նակէր սոյն պաշտօնի համար զՀ. Իսակէնթ եւ զՀ. Մէնետար:  
Ուստի արքեպիսկոպոսը որոշեց ի սոցանէ մին ընտրել:

Հ. Մէնետար կը քարոզէր ի Սէն—Սիւլլիս: Հ. Իսակէնթ՝ ի  
Մատրէն: Առաջինը կը քարոզէր մեսիական մարգարեութեանց  
վրայ: Առանց անունը տալու կը հերքէր էրնէսթ Ռընանի (Կէն-  
ցա՞ Յիսուսէ) անուն զիրքը որ նոր հրատարակուեր էր: Խօսքը  
հզօր, եռանդուն էր. տրիտունի ձեւեր ունէր: Յատմամբ կը  
խօսէր ընդդէմ սովետատեաներու «որք, կ'ըտէր, լազմագործան  
հաւատքի ոտիներն են» նորա բարկացայտ պերճախօսութիւնը  
սակաւ մի երկիւղ կ'ազդէր:

Հ. Իսակէնթ բնօր չէր նմանէր նմաւ ներդաշնակ ձայն մը  
ունէր եւ կ'ախորժէր վե՛հ նկարագրութիւններէն. զորս կը  
պճնէր արեւելեան բանաստեղծութեան գիւթութեամբք: Բայց  
սորա յանդգնութիւնները արդէն մոտաամնջութիւն կու տային:  
Ա յուռ ամենայնիւ բազմաթիւ բարեկամներ ունէր Բարիզու  
կղերին մէջ: Սէն—Սիւլլիսի դասընկերները մեծ համարում ու-

նէին նորա տաղանդին վրայ: Սիրելի աշակերան էր Պօսարի ար-  
բային, որ ապա Բէրիկէոյի եպիսկոպոս եղաւ. սա կը վկայէր  
նորա հաւատոյ անարատութեանը: Շնորհիւ այս բարեկամնե-  
րու, ընտրուեցաւ յաջորդ Լաքօրտէրի ի Նօթր-Տամ:

Իսկ Հ. Մէնեսար չկրցաւ հանդուրժել այս պարտութեան:  
Քիչ ժամանակ յետոյ թողուց Ս. Գոմինիկոսի կարգը եւ եղաւ  
ժողովրդապետ Արքաշօնի ուր ապրեցաւ անձանօթ՝ կատարելով  
միայն իւր սանձանափակ պարտաւորութիւնները եւ մերժելով  
բեմը վերստին ելնելու առաջարկները:

Հ. Իսաէնթի պատմութիւնը ծանօթ է ամէնուն: Շատ տա-  
րիներ պատուով կատարեց իրեն յանձնուած պաշտօնը: 1869ին,  
հաշակաւոր թղթի մը մէջ, որ հրատարակուեցաւ Վատիկանու  
տիեզերական ժողովքէն քիչ առաջ, անսխալականութեան վար-  
դապետութեան հակառակ լինելը կը յայտարարէր եւ կը յա-  
ւելոյր թէ՛ անդրալեռնականաց դորձանութեանց պատճառաւ՝  
կը թողուր Նօթր-Տամի բեմը՝ իւր ազատութիւնը պահելու  
համար: Յետոյ ամուսնացաւ: Ծննդոյ քարոզներուն ժամանակը  
հառաւ, բայց մայր եկեղեցոյն բեմը վերստին լուռ մնաց:

Յաջորդ տարին, Հ. Ֆէլիքս ալ թողուց զՆօթր-Տամ՝ մարմ-  
նական տկարութեան պատճառաւ: Նորա յաջորդութիւնը առա-  
ջարկուեցաւ Հ. Մօնսպրէի որ ընդունեցաւ եւ տասն ութ տա-  
րի շարունակ քարոզեց վե՛ պերճախօսութեամբ: Այլ եւ այլ  
նիւթոյ վրայ խօսելէ յետոյ մտադրեց Հասարակօք մեկնել, այ-  
սինքն նոյն պատրուակաւ քրիստոնէական վարդապետութիւնը  
ուսուցանել: Սոյն երկասիրութեան մէջ յոյց առեա՛ծ հմտու-  
թիւնը, վարդապետութեանցը անարատութիւնը, պերճախօսու-  
թեանը բարձրութիւնը կացուցին զինքը դասական քարոզիչ մը:  
Երեք տարիէ ի վեր նորա սեղը կը բռնէ Մօնսինեօր տ'Իւլթ:

\*  
\*\*


Մօրիս Լըսաժ տ'Իւլթ ա'Օթրօշ Մարի—Ամէլի թագուհւոյ  
արքունեաց կիներէն միոյն որպէն է: Օրլէանի իշխանաց հետ  
գտասխարակուեցաւ եւ այսօր 52 տարու է: Այժմ՝ Փրանսայի  
ամենէն դիմնական եւ պերճախօս եկեղեցականը համարուած  
է: Նորա խօսելու վերութիւնը եւ լեզուին անյողողոզ ուղղու-  
թիւնը հանրամանօթ են: Յոյժ ընդարձակ հմտութիւն ունի:  
Յանդատրաստից խօսելու ձիրքը, ի բաց առեալ զԼաքօրտէր, իւր

նախորդներէն ոչ ոք ունէր իրեն չափ Ծելիքս, Իսակնթ, Մօն-  
տապրէ յառաջագոյն կը սերտէին իրենց քարոզները. վերջինը մա-  
նաւանդ կ'արատասանէր այնքան ճշգրտութեամբ որ կարելի էր  
կանխաւ սպեալ գրքոյկին վրայ հետեւիլ՝ եւ համոզուիլ թէ  
բառ մ'իսկ չ'ը փոխէր Ընդհանրապէս, Մօնսինեօր ա'Իււթի  
երկարատեւ խորհրդածութեամբ կը նշանակէ քարոզներուն զը-  
խաւոր կէտերը. ամբողջ պարբերութիւններ կը շարադրէ: Սահ-  
մանները գծելէ յետոյ ինքզինքը ազատօրէն կը թողաւ խօսից  
ընթացքին որ կը վարէ զինքը, եւ այն ընթացքին մէջ այնքան  
կը պարզէ մասայ ճիւղնութիւն զի ունէրնորայց բաւական զը-  
ուար կը լինի գրուածը չի գրուածէն զանազանել:

Այս քարոզիչը, որոյ դէմքը, վարմանքը, ձևերը հինու-  
ուրց եւ կորովի ցեղի մը ժառանգ լինելը կը յայտնեն, նախ եւ  
առաջ հողերան է, այս է իւր արժանիքը եւ գուցէ իւր թերու-  
թիւնը, կ'ըսէ նորա սպրակից մի քննադատ. Հաճութեամբ կը  
ժանրանայ իմաստասիրական ինչորոց վրայ: Իւր գալուցական  
յաղթանակներու ժամանակէն պահեր է ճարտասանական գեղե-  
ցիկ պարբերութեանց ճաշակը:

Հանդոյն Հ. Մօնտապրէի, որ իւր երկարատեւ քարոզներուն  
նիւթ ընտրեր էր Հասարակ, Մօնսինեօր ա'Իււթի իւր նիւթ  
ընտրեց Աստուծոյ պատուիրօնները: Մատիւնէն ի վեր այս ա-  
ռաջին անգամն է զի, ի Բարիզ, քրիստոնէական բարոյականը,  
չնորհիւ Մօնսինեօր ա'Իււթի, ստացաւ քարոզներու մէջ զուտ  
վարդապետութեան տեղը: Նորա գրութիւնն է քարոյականը հիմ-  
նել վարդապետութեան վրայ: Բեմի վրայ, իւր ազնուական  
չարժուածքով եւ եպիսկոպոսական զգեստով մեծ սպաւորութիւն  
կը գործէ ունկնդրայց վրայ, եւ ձայնը ուժով կը հնչէ. Նօթր-  
Տամի ընդարձակ շրջափակին մէջ:

Մօնսինեօր ա'Իււթի քարոզներէն ի վեր Մեծ Պահոց կիւ-  
րակէները Նօթր—Տամի տնկնդրաց տեսակը սակաւ ինչ փոխ-  
ուեցաւ. քարոզները լսելու համար եկողներն են զխանականք,  
Համալսարանի դասատուք, ձեմարանի անդամք, հեռակ ուրեմն  
միտքերնին մշակուած մարդիկ:



## Յ Ա Լ Ս Ք Ա Յ

Բոլոր Իտալիա զեռ խնդութեան մէջ է եւ իրաւունք ալ ունի ծախահարելու իւր ամենէն երևելի որդւոց միոյն՝ Վէրտիի՝ նոր մէկ երկն որ ներկայացուեցաւ Միլանի մէջ, արժանանալով տիեզերական գնահատման եւ հաստատելով մի անգամ եւս թէ՛ երաժշտութեան բնավայրն է մի միայն շքնաղն Իտալիա:

Վէրտի իւր Ֆալսեֆանուն աշխատութեամբ նոր սեռ մը փորձած է, այն է Քնարերգական Կոպուլերգիֆան սեռը, որոյ մէջ կատարելագոյն ալ յաջողած է: Եթէ ունենայինք կարեւոր եւ դժգոյն ձեռնհասութիւնը երաժշտական հմայիչ արուեստին մէջ, եւ եթէ կարելի լինէր մեզ ներկայ գտնուիլ սնոր ներկայացման նոյն իսկ Միլանի հոյակապ «Մեալա» անուն թատրոնին մէջ, յայնժամ ներելի էր մեզ, կարծեմք, երկարել խօսքերնիս Ֆալսեֆի երաժշտական արժէքին վրայ. . . Սակայն նորա թէ Իտալիոյ եւ թէ ընդհանուր եւրոպիոյ մէջ յարուցած արտասովոր յախճատակութեան առջև ինչպէս կարող էինք անտարբեր մնալ. . .

Ամեն զիշեր մէն մի ներկայացման քսան—երեսուն անգամ maestroն թատրոնին մէջ ի սեռ կը կոչուի Յայգահանդէսներ իւր բնակարանին առջև, ժողովրդային ցոյցեր, հեռագրեր մեծամեծներէ, պետական անձերէ եւ գահակալներէ: Եւ Իտալական սքանչուցումը այնքան յառաջ գնացած է որ Մարտիֆանին իսկ հնարուեցաւ նշանաւոր Վարպետին զոր սապէս մերժեց. «Ես Վերտի եմ, որզի զիւզայի Վէրտիի, ես իսկ զիւզայի մ'եմ, «եւ պիտի մնամ այդ զիւզային, պիտի մնամ Վէրտին»:

Սակայն ո՞վ չի փախարթի կոչուիլ Վերտի քան թէ Մարտի չեմ գիտեր ի՞նչ:

Գալով նիւթին՝ նախ չ'արժէր որ բացատրենք հոս երկարօրէն զի կարճ ու անկարեւոր է, եւ երկրորդ՝ զի Հանդիսիս գիրքն ու սկզբունքը չ'են ներքեր մեզ ծանրոմալ այգպիտի մի թեթեւ երկի մը վրայ. սա միայն յաւելունք թէ ատի քաղաւած է Շէյքսպիրէն, խնամօք գրուած եւ քերթուած հեղինակութեամբ Արրիօ Պոյիթօյի որ նոյն ինքն բանաստեղծ մ'ըլլալէ զառ եւրոպական համբաւ ունեցող երաժշտապետ մ'է եւ հեղինակ Մեֆիսթֆէլէ անուն օրէրային, որ անմահացուցած է եւրիտասարդ վարպետին անունը:

Յ. Ունձեան

## ԾՕՐԻԼԼԱ

Սոյն հոչակաւոր բանաստեղծը՝ որոյ մահը բոլոր եւրոպական մամուլն առ հասարակ մեծաւ ակրութեամբ կը ծանուցանէր աարւոյս սկիզբը՝ էր Ծօրիլլան որ ծննալ ի Վալլաուոյիս 1818 ին՝ իւր կրթութիւնն Մատրիտի Անճոնականաց կոչուած Կղերանոցին մէջ ստացաւ, ուր Վիկտոր Հիւլիօ եւս անցուցած էր իւր ստաջին տարիները : Թէպէտ իւր ընտանեաց փափաքին անսպաւ համար, — որ կ'ուզէին զինքը փաստարան ընել, — Թօլէտօյի իրաւագիտական համալսարանին չըջանց կատարելապէս աւարտեց, սակայն՝ բանաստեղծութիւնը յազմելով իրաւագիտութեան՝ ստիպուեցաւ թողալ ինքզինքը իւր բնական բերմանց, որ արդէն տարեր հասուցեր էին զինքը Պանատտի կատարը : Եւ արդարեւ 1837ին հրատարակած բանաստեղծութեանց առաջին հատոր մը բաւ եղաւ ծանօթացնելու զինքը . արդ՝ քաջակերեալ այս առաջին յաջողութենէն՝ 1840 ին ի լոյս հանեց Cantos del Trovador անուն երկրորդ երկն, որ է մին իւր փառաց լաւագոյն տիաղասներէն եւ ուր ետանգուն հեղինակը կը յայտնէր թէ՛ Կաթօլիկ եւ Սպանիացի զորով բոլոր իւր կեանքն նուիրած էր հոչակելու Քրիստոնէութեան եւ Սպանիոյ փառքերը : Եւ կարծեմ իւր այս որոշման հաստատապէս հաւատարիմ մնալն էր որ միասեց իւր արեգեղանական համբաւոյն : սակայն, հոգ չէ, բաւէր որ նա ծառայեց իւր իտէպլին եւ գլխի Սպանիոյ արդի ժամանակիս ամենամեծ բանաստեղծը լինելն ոչ ոք կ'ուրանայ այսօր :

Թատարնի վերայ, ուր երեսունի չտի տառներ եւ կատակերգութիւններ ներկայացուցած է, Շօիէ աէ Վէկայի եւ Գալաէրօնի իրր օրինաւոր ժառանգորդը հանգիստացած է, ընտրելով անոնց պէս եւ ի վեր քան զամենայն Սպանիացւոց նիւթեր եւ քերթելով միշտ այդ հին վարպետներուն ստանաւորի չափովը . եւ սպաքէն այդ գործոց մին՝ որոյ խորագիրն է «Մէջնացածն Գալաէրօնի» խորհրդական թատարնին նա մանաւանդ Գալաէրօնի «խորհրդական գործեր» (Autos Sacramentales) անուն թատարերգութեան ոգւով յղացեալ է, զի բոլոր անձինքն կն Հաճ-

Քաւի , Հանգստի , Բնագործութեան պէս վերադիտելի անուններ եւ  
Համբարի , Վերբերելիութի , Չերվանիտի եւ Շէշտիքի նման յատուկ  
անուններ : Թէպէտ Ծօրիկայի ընտրած նիւթերը ամբողջովին  
սղգայնութեան եւ հնութեան յատկութիւնն ունին , այսու հան-  
դերձ իւր ոճն զերժ է այն ճոտտարանութիւնն եւ խոտնարա-  
նութիւնն որմէ սղտա չին սղտնիացի լուսաղայն հեղինակները  
եւ որոյ պատճառն անշուշտ պէտք է որոնել պատմական անցիկ  
մէջ , զոր այդ երկիրը ունեցած է ընդ այլազգիս : Միշտ արագ ,  
սեղճ եւ սղգու է իւր պրութեան կերպը եւ անդ կ'զղտա սղ-  
գեցութիւնը զարուս ֆրանսական մատենագրութեան , զոր Ծօ-  
րիկա հիմնովին ուսումնասիրած լինել կը թուի . անա' , հոս է  
իւր արժանեաց մին ալ սրով մեծ բարիք յատաջ բերած է սղտ-  
նիական գրականութեան մէջ :

Իւր գեղճոք եւ իւր փոքրիկ բանաստեղծութիւնք իւր  
թաանքական դործոց պէս միեւնոյն գրչի գրոշմը կը կրեն :

Իւր ամենէն ժողովրդային առամներն են . Տճն Ժոռան Թե-  
նօրեօ , Հին Տոճակ կարկոզն , Ստորանն է Վալլարօշիտ , Երկու էշխան-  
սպետներ , եւ այլն :

Գալով իւր քերթուածներուն՝ վերոյիշեալներէն զտա ունի  
նաեւ կըքնադա անուն քերթուած մը որ հեղինակին ամենակա-  
տարեալ երկերէն մին կը համարուի :

Գրած է նաեւ հեռուեալ կատակերգութիւնքը , ինչպէս .  
Կնոջ Տը հասարգութեանը , Չիլիենին եւ Սարդենին , Փղտակեաց Քա-  
ժակը , եւ այլն : Ստոնցմէ զտա խմբազրած է եւս մանրալէպեր ,  
վիպակներ եւ առասպելալէպեր , որոց զլիսաւորներն են . Սպասու-  
այ Տը եւ Երկու Յրանասանեաց պարմութեանը , Սողմանի դեպահարը ,  
Երկու վեհանքն Տարբեր , Տանութեանտ ամառուան , Չարչարանոց Ծաւիկը ,  
Ալ—Մամարել—Նագիխա , եւ այլն եւ այլն :

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՈՒՆՃԵԱՆ

Կեսարիա 4 Ապրիլ 1893

Ս.Սենազատիւ Գերերջանիկ Հաբեւոր Տէր

Ի դարուց հետէ վրիպակաւ գրչադրաց սպրբեալ եւ զրեա՛ թէ յամենայն իսկ եկեղեցական գրոց անկեալ գտով առա մի ի քարոզէն «Եւ ես խաղաղութեան զՏէր ապաշխոյստ» յազում անգամ յանհարազատ եւ յոչ ընիկ իմաստա ձգի. իբրու թէ Գերականական լուծմամբ պարզելով զբանոց՝ այս իցէ իմաստ բանից, «ՉՏէր խաղաղութեան՝ եւ ես ապաշխոյստ» կամ առանց իսկ Քերականական դատաւորութեանն անգամ միա դնելոյ, այսպէս յաշխարհիկ բառ հանելով զիսոց, «Ինքնեալ խաղաղութեան հասար եւն»։ Իբրու այն թէ զրեալ էր ի բնագրին «Ինքնեալ լուծման խաղաղութեան զՏէր աղաջ».

Արդ համեմատեալ զխորհրդատեար մեր ընդ խորհրդատեարի Ս. Յովնանու Ոսկեբերանի ընծայելոյ, գտանեմք զի զհասած բանից այսպէս ունի ի Լատին թարգմանութեան Մինևի. ի գործս Յովն. Ոսկեր. «Etiam atque etiam in pace Dominum precemur» զգրմէ հարցեալ տեղեկացոյ համաձայն զոյ ընիկ Յունականին, այսինքն «Եւ եւս է խաղաղութեան զՏէր աղաջեացուք», որով իմացու ամ բանից պարզի, այս է է խաղաղութեան գրով. որով ի Տաշիկ բառ թարգմանել հնար է «Հիտունը խիտիբաշաֆուս Բեքար պե Բեքար Բուպա րէնա իտիլի» կամ զբառոց խաղաղութիւն (սիւքիւնէյ, հուզուր, սուլճ.) իմանալով այսինքն (լուսթիւն, անդորրութիւն, հաշաութիւն) յեզուլ ի ներդոյսական՝ որ տնիչի զգորութիւն գործխականի այսպէս, սիւքունէթատ, եւայն, որ է սիւքունէթէ, հուզուր իլէ, սուլճ օլարալ, եւայն :

Արդարեւ զխորհրդատեար մեր ի կշիռ արկեալ ընդ խորհրդատեարին Յունաց որ յանու Ս. Յ. Ոսկեբերանի, բազում եւ այլ ինչ գտանեմք սքանչելի թարգմանութեամբ յեղեալ ի մերս բարբառ. զոր օրինակ, զ«Ո՛չ սք է արժանին» կամ թէ զ«Որ օրհնեա զայնոսիկն» եւայն բառ առ բառ. թո՛ղ զայլ մանր

գարձուածս բանից, զ:Ընկան կեցս՝ և ողորմեանց» և այլն և են: Այլ գարմանք ամենեցուն յուզեցին ի վերայ խրթնաբանութեան «Եւ եւս խաղաղութեան» էր եթէ խնայուք զայդ որդէս և գաանեմք սպեալս մինչև ցարսօրս

Աւտօր՝ առ այժմ վասն այսր քարոզի, փութամ թղթովս ազերակ զԱմեն. Արքութիւնդ, զի թէ հաճոյ թուեցի յաչս Ձեր՝ դռնան ի նորոգ սպաղարի զիրս եկեղեցւոյ Արքայ՝ այս մասն Ձերովք Հայրապետական իշխանութեամբ ուղղեցի, աւելով «Եւ եւս ի խաղաղութեան» կամ «Եւ եւս խաղաղութեամբ»

Ի վախճանի խոնարհեալ ի համայն լուսանա քղանցիցդ և հայցեալ գշնորձածիր օրհնութիւնդ՝ մնամ

Արքութեան Ձերում

Նուստոս Ժառոյ

Գրեցոր Վ. Աշտեալ

## ՅԱՆԿ ՆԻՒԹՈՑ

### ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՈՅ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՍՒՍ

#### ՍՈՒՐԲ ԳԻՐՔ

ԾԻՍԱԿԱՆ, ՇԲՋԱԲԵՐԱԿԱՆ, ՃԱՌ, ԿՈՆԴՍԿ.

	Էջ
Քչոցն և ամենութիւնն: Ստնակ վարդապետ Նազարեթեան:	49, 73
Միութիւն ազգի մարդկան. Աստուածատուր զիրք և արդի բնապաշտից գրութիւնք: Յովհաննէս վարդապետ Բօլաթեան:	258
Բազմատեսակեանց գրութիւն: Յովհ. Վ. Բօլաթեան:	339, 361
Ջրնեղեղն և արդի Գիտութիւն: Յ. Վ. Բօլաթեան:	347
Ճառ Ներբողեան ի պատիւ Քրիստափոր Կոլումպոսի Յովհաննէս վարդապետ Բօլաթեան:	409
Կոնդակ Գերերջանիկ Տ. Տ. Ստեփաննոսի-Պետրոսի Ժ. Կաթողիկոսի և Պատրիարքի Կիլիկիոյ:	457
Քարոզն «Եւ ևւս խաղաղութեան ևւն» Գրիգոր Վ. Աշղբեան:	568

#### ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

Համաձայնութիւն Գիտութեան և Հաւատոյ. Մարգարանութիւն (Anthropologie): Յովհաննէս վարդապետ Բօլաթեան:	1, 25, 97
Յարաբերութիւն Մարդկային բանին ընդ Գերբնական կարգի. Բնական Կրօնք և կարեւորութիւն Աստուածային Յայնութեան: Պետրոս վարդապետ Գօյունեան:	64, 121

ԿՐՕՆԱԿԱՆ

Ուղղափառութեան Յառաջադիմութիւնն ի Միացեալ Նահանգս Ամերիկոյ, Ներսէս Մ. Վ. Աճէմեան:	307
Ամերիկոյ Միացեալ Նահանգաց Ծերակուտի մի ուղ- ղափառ անդամի պոչոսոնական յուզարկաւո- րութիւնն: Ն. Մ. Վ. Աճէմեան:	309
Լին Քահանային մարտիրոսութիւնն, Ներսէս Մ. Վարդապետ Աճէմեան:	310
Էմիլ Զօլա եւ Լուրսի Հրաչք. Յովհաննէս Յ. Ալան:	319
ԼԵՒՈՆ ԺԳ. եւ բողոքականք Ամերիկոյ. Յ. Ալան:	337
Կաթողիկէ կրօնն յԱնգղիա. Յ. Յ. Ալան:	368
Նօթք—Տամի բեմք.	561

ԲՍՐՈՅԱԿԱՆ, ԻՄՍԱՏՍԱԻՐՍԿԱՆ

Ծանիր գրեղ. Սահակ Վարդապետ Նազարեթեան:	10
Սիլվիո Բէլլիքո. ճառ առ երիտասարդ ոմն յազազս պարտուց մարդկան. Թարգմանեաց Պետրոս Վ. Կոյունեան:	12
Ընախր աստղուածք. Հաւաքեաց Կոմիտաս Ա. Ոսկեան:	33
Սառգարանութիւն. Սահակ Վ. Նազարեթեան:	283, 296
Բարոյական Զուարճալիք. Իմաստասիրական բառա- րան. Յովհաննէս Վահագն Աճէմեան:	332
Մի քանի զիտողութիւնք Աւանդական Իմաստասի- րութեան վրայ՝ նոր հրատարակեալ մատենի մը առթիւ. Յ. Վ. Բօլաթեան:	376, 385
Յասակատեսութիւն. Յովհաննէս Վ. Բօլաթեան:	388
Եղեռնական պատասխանատուութիւն:	428
Պարո. Յարութիւն Ունճեան:	439
Երկինք պատմեն զիստս Աստուծոյ. Ներածութիւն. Տիեզերք եւ Անսահմանն, *, 450, 463, 485, 505 534.	546
	553

ԳՐԱԳԻՏԱԿԱՆ, ԳՐԱԴԱՏԱԿԱՆ, ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ  
ԼԵԶՈՒԱՔՆՆԱԿԱՆ

Ակնարկ Հայ Աթութայից վրայ. Սահակ Վարդապետ  
Նազարեթեան. 17, 36, 217, 241

Examen critique de la grammaire complète de  
la langue Ottoman. par M. R. Youssouf,  
Ant. B. Tinghir Professeur de Turc, 88

Գաւառական բարբառոյ ուսումնասիրութիւնն. Սա-  
հակ Արքեպիսկոպոս Հաճեան: 104, 132, 153, 182, 231,  
255, 276, 301

Նարուսկերէն եւ Հայերէն. Կ. Յ. Պատմաճեան, 234

Արդի Հայերէն լեզուի մէջ սարգած մի քանի զեղծ-  
մունք. Յովհաննէս Վարդապետ Միսքճեան: 297

Կեանք բառից. Թ. Թէրզէ ան: 402, 480, 500

ՊԱՏՄԱԿԱՆ

Պատմական Գրաքննական աւետութիւն մի. Ժանսէն  
(Janssen) Յ. Յ. Արան: 202

Dr. Wilpert Եպիսկոպոսին երկասիրութիւնն, Եկե-  
զեցոյ առաջին զարերուն ուխտեայ կուսանք:  
Յ. Յ. Արան: 356

ԿՆՆՈՍԳՐԱԿԱՆ

Անուանի Հայազգի մի: 48

Կարգինայ Մաննինկ Վէսթմինսթրի հանգուցեալ ար-  
քեպիսկոպոսն: 72

Քրիտասիրտ Կորմազոս. Յ. Վ. Բօլաթեան: 289, 313

Վէսթմինսթրի (Լճնտրայի) նոր արքեպիսկոպոսն: 407

	52
Էրնէօթ Ռընան.	472
Էրնէօթ Ռընան.	497

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

Մանկանց կրթութիւնն.	528
---------------------	-----

ՄԱՐԴԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Գանկարանութիւն. Յարութիւն Ունճեան:	96
Մարդարանութեան վերջին վճիռն:	491

ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ

Երկնից լուսանկար պատկերը կամ քարտէսը, պատմական ծանօթութիւն երկնից լուսանկար պատկերին. Յ. Յ. Ալան:	134
Ծովուց մակերևոյթն:	475

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Գաղտնիք մը. Յովն, Վահայն Աճէմեան:	143, 156, 188, 237
Ս. Ծննդեան վէտը. Թարգմանեաց ի Գաղղիերէնէ Յովնաննէս վարդապետ Միսքճեան:	433

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Հնադոյն Հայերէն Քերականութիւն յԺԷ. Դարու.  
Յովհաննէս Վարդապետ Միսքեանս 110

ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Վիմալոր Եկեղեցի մը. Ներսէս Մ. Վ. Աճէմեանս 303  
Եղիստական գերեզման մը. Յ. Յ. Ալան, 529

ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ

ԹԱՐԳՄԱՆԻԶՔ

Կորիւն Եպիսկոպոս ի Վիրս. Յ. Յ. Ալան, 197  
Եգնիկ Կողբայի. Յ. Յ. Ալան, 245  
Ս. Մկրտաչ Հայ Եկեղեցւոյ Առաջին գիտնական  
Հայրապետը. Յ. Յ. Ալան, 265

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Պրբլիոսի Ովիգեայ Նասոնի Տիրակնէ, Եղերերզու-  
թիւն Գ. Թարգմանեայ ի լատին լմազրէ Յովհ.  
Վ. Միսքեանս 163  
Չոն առ Գերերջանիկ Հոգեւոր Տէր, ի Միխիթար-  
եան Ուխտէ Վեհեակոյ 167  
Չոն առ Գերերջանիկ Հոգեւոր Տէր, Մովսէս Վ. Ամ-  
պէրպոյեան Եպիսկոպոս Գրոյիոյ 180

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ

Ուխտաւորք Երուսաղէմի. Սահակ Վ. Պէննայեան: 170

ԳԻՏԱԿԱՆՔ

Յողնութեան ազդեցութիւնը մարսողութեան վրայ.  
Յ. Յ. Ալան: 370

Նոր հրաբուխ մը Պրորսէն մոլորակը. Յ. Յ. Ալան. 374

Կամաւոր անդամատութիւն կենդանեաց. 478

Զուարճալիք լուսանկարի. 494

ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ

Պորհրդաւոր երաժշտութիւն. Յովհաննէս Վահագն  
Աճէմեան. 117

Բանք ի տարեդարձի մահուան Պետրոսի Աղամեան  
Առ Շիրման. Յակոբոս Վ. Արճեան. 161

Յիսուսեան կրօնաւորաց թիւն. 264

Շուներու վիճակագրութիւնն ի Գաղղիա. Յ. Յ. Ա. 374

Ծփուն կղզի մը. — Չինացի բժիշկն. 427

Ծօրիլա. Յարութիւն Ունճեան: 566

Ֆալսեթաֆ. Յարութիւն Ունճեան: 567


Ուղերձ առ Վեհ. Սուլթան Ապտիւլ Համիտ Խան  
յ ժէդ. տարեդարձի Գահակալութեան Վեհ.  
Սուլթանի. Յովսէփ Շէհրիեան. 193

ՀԱՅՐԱԽՍՍԱԿԱՆՔ

Սուրբ Եպիփան. Յ. Յ. Ալան.	43
Սուրբ Իրենեոս. » »	62
Լեւոն, Յովհաննէս, Կլիմաքոս, Սափրանիոս, Յովհանն Դամասկայի. Յ. Յ. Ալան.	145
Ա. Խնարկ Ս. Բարսղի Վեցօրէից վրայ. Սահակ Վար- դապետ Նազարեթեան.	397. 443. 481. 518. 534

Վրիպակք Ուղղիտալք.

384. 408. 552



ՊԱՏԿԵՐ տասն և հինգ օրը մի անգամ կը հրատարակուի:

Բաժանորդագրութեան տարեկան գինն է

Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դահեկան

Գաւառաց և օտար երկիրներու համար

ըրրատարի ծախսն ի միասին հաշուելով 50 « «

## Իշխարանչիշր թիշ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եւշիլ փողոց  
Թիւ 1, ուր սկտը է զիմեյ բաժանորդագրութեան և թերթին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար:

RÉDACTION DU **BADGUERE**

Constantinople, Péra, rue YÉCHIL N ° 1

